

## Լ Ո Յ Ս Ի Ա Ե Զ

Պայմանագրութիւններու եւ հաշիւններու չեղջակոյտերէն վեր, երգէ՛, սիրտ իմ, լոյսը՝ լոյսը՝ սպիտակ կոյս, նազելի աչք, խնկելի բոյր, լոյսը որ տիեզերքը կը յայտնէ, լոյսը որ քու էութեանդ մէջ կը գործէ:

Երգէ՛, եւ երգելու ուրախութեանդ մէջ արբշիո, անծանօթ աշխարհներու գիւթական ձայնը, տեսանողն ու աւետարերը մեծ կեանքի մը զուն եղիր:

Ժամանակներու մէջէն գագաթուող Հսկային իմաստութեան աշնահաս պտուղը եւ կարելիութիւններուն ոսկի ցանցը դուն եղիր:

0000

Դուն իմս ես, եւ առանց քեզ ի՞նչ եմ ես.— անհունացած քասո մը, ուր եթէ նայիմ՝ կը սոսկամ, եթէ ձայնեմ՝ կը վախնամ, եթէ չնչեմ՝ կը մեռնիմ:

Սակայն զուն որ իմ մեռելալուռ համաձայնութեանս կենդանութիւնն ես, երբ կուգաս, կ'իջեւանիս, կը ծաւալիս իմ մէջ, յանկարծ իմացականութեանս կեղծիքը կը ցնդի, երակներուս մէջ արիւնս կը յորդի, եւ ուժերուս առաւելագոյնովը ամբացած՝ կը համայնանամ, կը բարբառիմ ամբողջին հետ:

Զուրերու վրայ կը քայիմ ու չեմ սուղիր, կը հրդեհիմ ու չեմ այրիր, կը մորթուիմ ու չեմ մեռնիր, կը վազեմ ու չեմ յոզնիր, կը լեցուիմ ու չեմ յորդիր, կը բաշխուիմ ու չեմ հատնիր:

Դուն իմս ես, իմ հոգեյառնումիս անուրջովը տեսլացած, ո՞վ իմ կորովս անհունարոյր, որ կ'երեւիս միստիկ գիշերներու մշուշին մէջ լուսաւոր:

0000

Համբուրե՛մ ոտքերդ, չքնա՛ղ առաւօտ:

Դուն որ հեշտութեան ծովերու մէջ քայլերդ դաշնաւորած՝ արեւելքի պատուհաններէն հերարձակ, ժպտադէմ դուրս կը խոյնաս,

Դուն որ լոյսիդ առատութեան մէջ բարի, կը նուագես հովերու հետ, կը պարես ծաղիկներու մէջ, կը համբուրուիս ջուրերու հետ,

Դուն որ քամակիդ ոսկիներ շարած բլուրէ բլուր կը նետուիս, տուներէ ներս կը նայիս,

Դուն որ էջքերուդ եւ ելքերուդ քաղցրութեամբ նաեւ իմ հուներուն մէջ կը բռնկիս,

Համբուրեմ ոտքերդ, դուն իմս առաւօտ.  
Կ'ուզեմ քու ողջոյնդ ևս առաջինը առնելու համար դաշտերը  
վաղել, քու ակնեղինքդ հաւաքելու համար ջուրերու ծոցն իյ-  
նալ, ծաղիկներու եղբայրն ըլլալ ու պինդ հողը գրկել:

0000

Պարզ, լուսաւոր, համասփիւո առաւօտ, ահա զիս դիւթեր  
ևս նորէն ու ես կ'ընթանամ քու պայծառ ձամբէն:

Չեմ զիտեր ուր կ'երթամ, բայց քանի կ'առաջանամ, լոյսը  
ինձմէ առաջ կ'անցնի, ու ես կը քալեմ, միշտ կը քալեմ:

Հոն, բռնկած ապակիներուդ ետին՝ ո՞վ կը կանչէ. ինչո՞ւ  
համաշափ քայլերուս կշոոյթը արիւնիս մէջ խոր կը հնչէ, և  
ինչո՞ւ սիրսս վառ յոյսով մը վառեցաւ:

Թերեւս զգացի որ հրաշավառ այն տարածութիւններուն մէջ  
ուրկէ լոյսդ կը վաղէ, պիտի ըլայ տեղ մը ուր ես պիտի դաղրիմ  
քալելէ, ուր ես պիտի յանդիմ աներազ:

0000

Ու ամէն տեղ ու ամէն ժամ կ'երգես դուն, կը ծլարձակիս,  
լինելութիւն. երր քու բազմապիսի ձեւերուդ րիւրեղը միջոցին  
մէջ կը շարժի, չգիտեմ այն ի՞նչ ուրախութիւն է որ սրտիս վրայ  
հազարաւոր յորդահոս վտակներու կը բաժնուի:

Ու զարձեալ չգիտեմ ուրախութիւններուս այն ի՞նչ ուրա-  
խութիւնն է որ էութենէս դուրս զիւթութեան մը ալիքներուն  
կը բազիսի եւ հեշտական հազար ջահերով կը վառի, երր քու ձե-  
ւերուդ րիւրեղը միջոցին մէջ կը բռնկի:

Երր քու ձեւերուդ րիւրեղը միջոցին մէջ կը բռնկի, չգիտեմ  
նաեւ այն ի՞նչ ուրախութիւն է որ իրերէն դուրս կը ծորի եւ,  
հիացամբմունջ, տիեզերքի սրտին վրայ՝ հազարաւոր յորդահոս  
վտակներու կը բաժնուի:

0000

Ամէն անդամ որ յարածուն ձեւերուդ մէջ անհնագանդ ճա-  
ճանչը պատուհաններէս ներս կ'իյնայ, ու ես հիւրս ընդունելու  
ուրախութեամբ վարանոտ՝ դռներս կը բանամ ու կախարդու-  
թեանդ ետեւէն կը վաղեմ, դուն աւելի կը հեռանաս, հմայք-  
ներդ աւելի կ'առատաւորես ու կը շփոթես զիս:

Միշտ նորանոր երգերուդ ալիքները իմ ափերս կը ծեծեն,  
յաւիտենապէս կենդանի արեւուդ շողերը իմ ջուրերս կ'այրեն, ու  
ես կը սպասեմ ինչպէս զիշերը արշալոյսին, ինչպէս բանտարկ-  
եալը ազատութեան, որ ե՞րր անակնկալներուդ արմիխազաղջ  
անձրեւովը պիտի պարզեւատրես զիս, ո՞վ լոյսի անսահման քա-  
նակութիւն:

0000

Զարմանքս ո՞րքան մէծ եղաւ երր չսպասուած մէկ պահուն  
լոյսերդ նշմարեցի:

Երբ յոզնած կանգ տոի այս վայրերուն մէջ, Երեկոյ էր անցած ըոլոր ճամբաներուս յիշողութիւնը կորսուած էր մտածումիս մէջ, ու Երբ սրանեղած՝ գիշերուան մէջ հառաչեցի, ո՛վ անհուն Սէր, ի՞նչպէս լսեցիր զիս:

Հիացալուո, զոյզ մը լոյսերուդ առաջնորդութեամբ ո՛րքան քալեցի, ու զէմս ահա, ի՞նչ ցնծութիւն, առաւուր ծիածանավառ անհունօրէն բացուեցաւ:

Զարմանքս մէծ եղաւ որովհետեւ Երբեք չէի մտածեր որ այնքան լուռ, անպանոյն պիտի վայիր ինծի, որ մեր միութիւնը պիտի ըլլար այն առեն Երբ վերզարթնող հովին ուրախութիւնը Երկինքն ի վեր կ'ամպանայ:

0000

Վերջապէս զուն տուիր ինծի այն զոր չճանչցայ օրերուս թանձր մշուշին տակ, եւ աւելի քան այդ ի՞նչ կրնայի սպասել քեզմէ:

Գիտեմ որ եղած եմ որպէսզի ըլլամ, որպէսզի մէկ Երեւոյթը հագնիմ այն անհուն ուրախութեան զոր առաւոտ մը ուրախութեամբ բաշխեցիր:

Ամբողջական գեղեցկութեանդ մէջ շլացած աչքերով չճանչցայ քեզ, սակայն զուն վայրկեան մ'իսկ չդադրեցար Երկելէ, զուն որ այնքան մօտ կ'աշխատիս ինծի, որ միայն ինծի համար կը զործես. աւելի քան այդ ի՞նչ կրնայի սպասել քեզմէ, ո՛վ անխոնչ Երաժիշտ:

0000

ուեցաւ եւ օրերուն վրայ նստած մշուշը լոյսերուդ մէջ նուազեցաւ, հրամայէ՛, ի՞նչ կ'ուզես որ կատարեմ:

Հրամայէ՛, վասնզի անխմաստ ժամանց մը չէ կեանքս զոր չնորհեցիր ինծի, գիտեմ որ թանկագին են օրերս, թանկագին՝ վայրկեաններս . . . թանկագին եմ նսեւ ես, որովհետեւ փրկութեանդ դատաւոր կարգեցիր զիս:

Հրամայէ՛, ի՞նչ պէտք է ընեմ ամօթապարտ չմնալու համար ամէն անգամ որ Երեկոյեան ստուերներու մէջէն զաղտազողի այցի զատ ինծի:

բան մը կը պահանջես ինձմէ, ու իմ միակ ուրախութիւնս է քու պատուէրներուդ համաձայն աշխատիլ:

0000

Հոն ուր զուն ես, հարկ է որ ըլլամ ես. ո՞ւր են ասազերը Երբ արեւը կը վայլի:

Սակայն ի՞նչ կը կորսնցնեմ Երբ ամբողջութեամբ լուծուած եմ քու անշափելի խորութիւններուդ մէջ, Երբ ճոխութիւններուդ վայրեցած՝ աղամանդներուդ դէմ կը հատնիմ:

Եւ օր մը միթէ ինծի վերապահուած զերագոյն չնորհը չէ՞  
ոչլինելութեամբ խառնուիլ քու էութեան, մասնակիցն ըլլալ ու-  
րախութիւններուդ, եւ հրճուիլ նորանոր ստեղծագործութիւննե-  
րուդ այլազան երեւոյթներով:

0000

Հոն ուր որ զուն ես, ես կամ ու չկամ:  
Սրտիս ծառին թառած, զմայլուն, երգէ՛, ո՞վ իմ թոչուն:  
Երգէ՛, որպէսզի երգերուդ օրինակով ես եւս երգեմ ու խո-  
հերս անսովոր ուրախութեամբ մը հանդերձեմ:  
Երգէ՛, որպէսզի երգերուդ լուսարացին գծագրուող աշխարհ-  
ներու փարթամութեամբ բարգաւաճիմ:  
Երգէ՛, որպէսզի միշտ իմ հուներովս հունաւորուիմ, որ-  
պէսզի իմ սեփական լոյսերուս մէջ ալեծիմ ու իմ սէրերովս ես  
ինձ բաւեմ:  
Սրտիս ծառին թառած, երգէ ընդ միշտ, ո՞վ իմ թոչուն:

0000

Կը զգամ խորապէս որ բանի մը մաս կը կազմեմ, սակայն  
չեմ հասկնար թէ ի՞նչպէս զոյացայ:  
Կը վերյիշեմ ու կարծես եղբայրօրէն կը սպասեմ այն բոլորին  
որ շուրջն են, զարմանալիօրէն անոնց ուրախութեամբ կը հրճ-  
ուիմ, անոնց արտմութեամբ կը տիրիմ:  
Թատերաբեմն ու հանդիսաւեսն եմ բազմատեսիլ տուամի մը,  
որ ամէն ժամ իմ քէջս եւ ինձմէ դուրս կը կատարուի:  
Կեանքս մեռելատուն մը չէ ուր միայն սեւազգեստ կիներ կը  
սպան, այլ կայ անոր մէջ ուրիշ բան մը, որ այնքան խիտ՝ կ'ապ-  
րի, կը սիրէ ու կը տառապի:  
Իւրաքանչիւր անգամ որ իյնամ ու վերականգնիմ, քայլ մը  
աւելի կ'առնեմ դէպի Ան որուն մէկ մասն եմ:  
Ու օր մը, երբ վարագոյրը վար առնուի, ես պիտի տեսնեմ  
երկու եղերքները այն անհուն ովկէանին ուր ամէն օր կը վերսկսի  
դաշնակութիւնը որ տիեզերքը կը կառավարէ:

0000

Որովհետեւ ամէն տեղ ես, տեղ չունիս, սակայն ներկայու-  
թիւնդ ամբողջ տիեզերքը կը լիցնէ: Կախարդութիւնդ չի զադա-  
րիր, ու կը կանչես, կ'առանձնացնես զիս այս վայրերուն մէջ,  
որպէսզի քեզի մօտ ըլլամ, որպէսզի ձեւերովդ աւելնամ:  
Իրերու ովկէանոսէն վեր՝ զուն այն հզօր Աչքն ես, որ ոչ կը  
սիրես ու ոչ կ'առես, այլ միայն՝ շրթներդ իմաստուն ժպիտով  
մէն եղերուած:

Եթէ կարենամ օր մը ևս ալ քու աչքերովդ գիտել, թերեւս ոչինչ պիտի արհամարհեմ, որովհետեւ բնութեան մէջ ամէն բան իր գոյութեան իրաւունքն ունի, որովհետեւ ամէն ինչի լինելութեան սկզբնապատճառը ուրախութիւնն է:

Դուն ինձի անծանօթ չես, եւ եթէ կը խուսափիս ու դէմքդ կը ծածկես ինձմէ, այդպէս կ'ընես որովհետեւ կ'ուզես որ միշտ որոնեմ քեզ, որովհետեւ նուաճումներովս կը ցնծաս, որովհետեւ յաւիտենութեան մը համար դուն իմս պիտի ըլլաս, եւ այս մտածումը, ո՞վ իմ Սէր, էութիւնս ողողած՝ եղերքներէս դուրս կը թափի:

0000

Պահ մը եւս, ո՞վ արեւ, սակայն ո՛չ, արեւելքն իսպառ խսփանած է եւ հաշիւներս փակուած:

Հոն, միախառնուող երկնքի եւ ջուրերու կարմիր հոսանքներու մէջէն, ևս պիտի քալեմ, պիտի քալեմ դէպի առաջացող պիշերը, եւ աստղոտած մութի մէջէն դէպի իմ եւ զիս վարող էութեան ափունքը:

Ի՞նչ հոգ թէ ի՞նչ պիտի ըլլայ. անծանօթին կանչը միշտ զօրաւոր կը հնչէ էութեանս մէջ, ու թերեւս հոն, յաւիտենութեան անտրառունչ լուսութեան մէջ, սաեղծազործութիւնը իր բազմապիսի երեւոյթներով, գերազոյն ուրախութեան այն լուսաւոր ուռկանն է, զոր ամէն առաւօտ մեծ Բանաստեղծը կը նետէ միջոցին մէջ ու աարածութիւնները լոյսով կը բերկրին:

Պէյրութ

ԳՐԻԳՈՐ ԿԻՒԼԵԱՆ

